

# Ս. ԳՐԱԿԱՆ

## Հ Ե Թ Ա Ն Ո Ս Ա Ց Ա Ռ Ա Ք Ե Ա Լ Ը



Հակառակ Մովսիսական Օրէնքին դէմ Պօղոսի արտայայտութիւններուն, ներքին ապրումներով ան օրինապահ Հրեայ մըն էր: Կորնթոսի համայնքը իր խաղաղութիւնը գրտնելէն յետոյ, Առաքելը որոշեց Երուսաղէմ երթալ. տարիներէ ի վեր մտադրած իր մեղաց թողութեան ուխտը կատարելու տաճարին մէջ: Իրեն ընկերացան մինչեւ Նիփեսոս, Ակիւզաս, Պրիսկիդան, Տիմոթէոս եւ Շիղան: Կանդրայի մէջ կտրել տուաւ իր ուխտին համար մեծցուցած մաղբըը, տակաւին Երուսաղէմ չհասոյ, համաձայն Օրէնքի պատուէրին: Անկէ նաւեցին Նիփեսոս: Պօղոս միշտ խուսափած էր այս քաղաքէն, ներքին ձայն մը արդիւած էր իրեն կարծես այցելելու այս վայրը, ուր Հելլէն եւ Ասիական կուսակալութիւնը իր խոր արմատները արձակած էր:

Իրմէ առաջ Յոնիականի անփերուն նստած այս ոտանի փողոցներէն անցած էին Հին դարերու մեծ երգիչ Հոմերոսը, «մթին» կոչուող Հերակլիտը, որ մտածեր էր չոս տիեզերքի մշտական լինելութեան սկզբունքներու եւ ժայթքերու մասին, նման անհուն բոցին որ յաջորդաբար կը ցածնար ու կը բարձրանար: Հոս էր որ առջին անգամ արտաբերուեցաւ լոկոս բառը: Այս Հիսուսուբոց քաղաքին մէջ Թաղէս Մելիտացին, հայրը արեւմտեան իմաստասիրութեան, յայտնած էր թէ Չորն էր տիեզերական նախանիւթը, որմէ առաջ եկած էին բոլոր ապրող էակները:

Նիփեսոս քաղաքը լեցուած էր ուխտաւորներով, Ասիոյ եւ Եւրոպայի բոլոր կողմերէն չոս եկած, խոնարհելու Տիմոսի փայտէ արձանին առջեւ, երկնքէն երկիր իջած: Տիմոսայի մեհնարը աշխարհի եօթ հրաշալիքներէն մին կը նկատուէր: Տօնական օրեր էին, քաղաքը կարծես պարտէզ մը ըլլար, սաղաթթի եւ որթատունկի հսկայ անտառ մը: Փողոցները կը վիտային ուխտաւորներով: Ինչ-

պէս առուակները դէպի գետը, այնպէս ալ բոլոր փողոցներէն ծաղեակներ խումբ խումբ դէպի մեհնարին հրապարակը կը քայլէին: Հեծակներ, կառքեր, ջուրմեր, պաշտօնատարներ, Նիփեսոսի ամբողջ ընտրանին: Հոլանի կիներ, խոյրեր, մարդարիտներ, ոսկի շղթաներ եւ ապտրանջաններ կը շողային լիտիւր լոյսերու մէջ, ինչպէս պապուն ցօղը գաշտին վրայ: Պատուահաններ, պատշգամներ, լեցուած էին մարդերով, իսկ օդը՝ բաշտանով, խունկով ու ծաղկաբոյրով ակազցուն: Անձրեւ մը ծաղիկներու, պտուղներու եւ վարդեղէն առարկաներու կը տեղար վէտի վէտ բաղմութեան վրայ: Մովսիս վրայ ծրփացող նաւերէն կ'արձագանդէին ցնծալին աղաղակներ, կայմերուն եւ պարաններուն վրայ բանուորներ կը շարժէին ոտեր եւ դաւազաններ: Պօղոս զրուանքով կը դիտէր եղածը եւ կը գարմանար հեթմոտներու անմտտ եռանդին վրայ: Նիփեսոսի մէջ հարուստ եւ բարգաւաճ Հրեայ գաղութ մը կար, որուն ներկայացուցիչները եկած էին դիմաւորելու Պօղոսն ու իրեն ընկերացողները:

Շարժ թըր առաքելը հրաւիրուեցաւ քարոզելու սինակոլին մէջ: Բացառաբար, առանց Հրեաները զրոյսող խօսքերու, խօսեցաւ Մովսիսի մասին, որուն շնորհիւ Մեսիայի հաւատքը սահմանուած էր ծաղկելու: Հրեաները զոհուանակութեամբ լսեցին զինքը եւ ինդրեցին որ իրենց հետ մնար շարունակելու իր քարոզները: Պօղոս յայտնեց թէ իր ուխտը կատարելու համար ստիպուած էր Երուսաղէմ երթալ, սակայն եթէ Աստուած կամենար, վերադարձին, Նիփեսոս պիտի դար, իրենց հետ աւելի երկար մնալու համար: Առաքելը տպաւորուած իրեն եղած ընդունելութենէն, սկսաւ մտածել թէ չոս եւս լաւ հունձք մը կար Մեսիային համար: Պրիսկիդան եւ Ակիւզասը մնացին Նիփեսոս, չետին

պատրաստելու իր ապագայ դործունէութեան, իսկ ինքը Տիմոթէոսի եւ Շիրալի հետ Երուսաղէմ մեկնեցաւ :

Երուսաղէմի մէջ շատ պաղ ընդունեցին զինքը : Ամէն ոք խորշանքով խոյս կուտար իրմէ, կարծես նախկին սարսափազդու Սողոմբը ըլլար ինքը, Երուսաղէմի փողոցներէն անցնող : Կարելի չեղաւ իրեն տեսնել Յակորոսը, որ ամբողջ օրը տաճար կ'երթար աղօթելու : Իսկ Յուզան, կրտսեր եղբայրը Տեառնեղբօր, Պօղոսը կը նկատէր դաւաճան մը եւ թշնամի Հրէից : Նոյնիսկ Շիրան որ այս միջոցին Բարձրաբախ տունը հիւր կը մնար, սկսաւ խուսափել իրմէ : Պօղոս երկար շեղեց մնալ Երուսաղէմ, Տիմոթէոսին հետ մեկնեցաւ Անտիօք, ուր կը մնար Սիմոն Պետրոսը :

Անտիօքի համայնքը այդ օրերուն շատ լաւ կազմակերպուած էր եւ իր կարեւորութեամբ երկրորդը կը նկատուէր, Երուսաղէմէն վերջ : Պօղոս հազիւ Անտիօք հասած իր ետեւէն նամակներ զրկուեցան տեղւոյն հասարակութեան մեծերուն, ամբաստանելու զինքը թէ ամէնուրեք խոտովութիւններ կ'ըստեղծէր քրիստոնէայ համայնքներու մէջ, թէ կ'արհամարհէր Մովսիսական Օրէնքը եւ պատեր կը բարձրացնէր Մեսիայի եւ միակ կենդանի Աստուծոյ միջեւ : Թէ տակաւն ազատութիւն տուած էր ինքզինքին քարոզելու հեթանոսներուն թէ անհրաժեշտ չէր Մովսիսական Օրէնքը Մեսիայի հաւատացեալ կարենալ ըլլալու համար : Այս բոլորը զէմ էին Երուսաղէմի ժողովի որոշումներուն, որ ընդհակառակը, կը յայտարարէր թէ հեթանոսները չէին կրնար փրկուիլ եթէ չընդունէին Հրէից օրէնքը :

Անտիօքի մէջ Պօղոս ուղեց հանդիպել Պետրոսին, որ անշուշտ տեղեակ էր իր մասին եղած ամբաստանութիւններուն : Նոր անոնք երես երես եկան, Պետրոս իրրեւ ստաջիին աշակերտը Տիրոջ, որուն խնամքին յանձնուած էր քրիստոնէայ Հօսք, իրեն յատուկ յանդրօնութեամբ ըսաւ. «Ներայր Պօղոս, ինչե՞ր կը լսեմ թու մասիդ, Մեսիան զրկած է մեզի Աստուծոյ այգիին մէջ տնկելու բարի որթը, բայց դուն արմատախիլ կ'ուզես ընել Իսրայէլի ծառը, որուն արմատին վրայ հաստատուած ենք բոլորս : Մեսիան մեզի զրկեց ըլլա-

լու լոյսը հեթանոսաց, բայց դուն այդ լոյսին բոցովը կը փորձես այրել Իսրայէլի տունը : Կ'ուսուցանես բաներ, որոնք դժուար է հասկնալ : Կը խլեւ Մեսիան Հրեաներէն՝ զայն հեթանոսաց սեփականացնելու համար : Չես անդարդառնար թէ Մեսիան լրումն ու յոյսն է այն խոտովին որ եղած է մեր նախահայրերուն : Առանց Իսրայէլի չկայ Մեսիան : Մենք որ տարիներով մեր Տիրոջ շրթներէն լսեցինք աշխարհին տայիք պատգամները, շլեցցինք իրմէ նախադասութիւն մը թու ըսածները արդարացնող :

— Ներայր Սիմոն, յարեց Պօղոսը զսպրտած գայրոթով, դուն Հրեաներուն առաքեալն ես, եւ հպարտ ես անով : Ես առաքելն եմ հեթանոսաց եւ՝ բաւարարուած ու մխիթարուած եմ իմ գործովս : Իմ առաքելութիւնս ես ստացած եմ ուղղակի Մեսիայէն եւ զիտեմ թէ ինչ կ'ընեմ : Իմ ըսածս այն է, թէ չկայ գատ Աստուած մը Հրէից համար եւ ուրիշ մը՝ հեթանոսներու, ինչպէս նաև Մեսիայ մը Հրէից եւ Մեսիայ մը հեթանոսաց : Հետեւաբար յանուն Մեսիայի եւ Իսրայէլի ճշմարտ Աստուծոյն չեն կրնար երկու տարբեր համայնքներ գոյութիւն ունենալ, ոչ ալ տարբեր քարոզութիւններ ըլլալ :

Պօղոսի պատասխանը կաշմակնահար ըրաւ Պետրոսը. ան այժմ կը յիշէր Երուսաղէմէն զրկուած ամբաստանագրին բառերը, որոնք կարծես ի զուր չէին ըսուած : Պօղոս, ըստ Պետրոսի, կը քարոզէր Մեսիան համաձայն իր հասկացողութեան, եւ այս պարագան խորունկ ճեղք մը բացած էր Հրեայ Մեսիականներուն եւ իր միջեւ :

Մէկէն աւելի եղած էին բարեմասնութիւնները որոնցմով զարդարուած էր հեթանոսաց առաքեալը Աւեսարանի քարոզութեան իր պաշտօնին մէջ, որպէսզի շիկնուի պատճառ չունենար, երբ լսէր ուրիշներու ըսածը իր մասին, կամ երբ ինքն իսկ անդրադառնար, իր խղճի ատեանին աւրջե կանգնած : Պօղոսին չէր պակասած այն բարեխիղճ զոռչաւորութիւնը, զոր ան միշտ ի գործ գրած էր իր առաքելութեան շրջանին. այսինքն իր հաւատքին և իւրացուցած համոզումներուն ճշմարտութիւնը բանիւ եւ գրով : Գրիստոնէութիւնը իրեն համար խօսք ըլլալէ առաջ, կեանք էր, այսինքն ապրուած ճշմարտու-

Թիւն որ պիտի կրծար ծաղկեցնել սիրոյ եւ պթութեան կեանք մը, թոյլ չտալու որ Հո- պիտի որ տանջուէին բնորոշայն խոտովներով, եւ միտքերը չխծէին Հիւանդագին Հրայրք- ներու մէջ: Ան իր անձին վրայ ցոյց տուած էր իր քարոզած Հուսաւորին շնորհները, ինքն իսկ ըլլալով օրինակը իր Հօտի Հողեւոր շի- նութեան:

Պօղոս զիտէր թէ Պետրոս Անտիոքի մէջ ազատօրէն սեղանակից եղած էր ՀԼԹանոս ծաղուճով քրիստոնէից հետ եւ Յակոբոսի պատգամաւորներուն Անտիօք դալէն միւրջ միայն, Հրէամիտներու կողմ դարձած էր: Կը դարմանար Պետրոսի այս յեղիշուի ընթացքին եւ զգուշաւոր Հնարամտութեան վրայ:

Անտիօքի մէջ բոլորը դէմ էին Պօղոսին, ամէնուրեք խորշանք եւ ասեղութիւն կար իր նկատմամբ, զինք կը նկատէին դաւաճան եւ հերքողը՝ Հրէից Օրէնքին: Պօղոս արտօժիւն կը յիշէր փոտաւոր ընդունելութիւնը զոր տարիներ առաջ նոյն Անտիօքացիները ցոյց էին տուեր իր նկատմամբ, ծաղկեփունջներով եւ վառուած յագտերնէրով դիմաւորելով զինքը երբ կը մերտաւորաբար Գաղատիոյ իր առաքելութեանէն: Անտիօքի մէջ միայն Տիմո- թէոս եւ Տիտոս իրեն հետ կը մնային, նոյն- իսկ Յոնն հաւատացաւորներ, իր միջոցաւ Բրիտտոսի եկած, սարսափով եւ թշնամու- թեամբ կը նայէին իրեն:

Պօղոս կը դիմակալէր այս բոլորը, առանց ընկճուելու: Սակայն մեծ դործի կանուա- ղին Համար չկայ աւելի դժնդակ րան, քան Հարկադրուիլ ամէն օր պայքարելու յարուց- ուած խռնդոտներու եւ բանաբի ընդդիմու- թեանց դէմ: Առաքեալը զուցէ կ'զգար ինչ մեծ ըլլալը չհասկցուելու Հուսաւոր էր: Լեռ մը որքան բարձր բլայ, այնքան տասնձին կը մնայ: Պօղոս սակայն կը Հաւատար իր ճա- կատագրին եւ իր դործի յաղթանակին: Փոր- ձութիւնները մարդը կը մերկացնեն իր փո- խառիկ արժէքներէն եւ Հաւատքէն լոկ, ա- կայն ոչ իրական եւ ներքին ըմբռնուէն: Չա- խորդութիւնները կուզան ապացուցանելու միայն մարդոց անշահախնդրութիւնը իրենց տասնձնած դատին նկատմամբ: Պօղոսի ան- կեղծ եւ անվերապահ նուիրումը իր դատին դիւրին չէր կրնար խորտակուիլ, զինք դա- ղեցնող մտածումները այնքան մեծ էին որ

տեղ չէին ձգեր թշնամանքի եւ իրականու- թեան: Անիկա չէր կրնար թոյլ տալ ինքզին- քին որ իր մասին յերիւրուած շարակամու- թիւնները արթնցնէին իր մէջ Համապատաս- խան զպացումներ:

Երուսաղէմի վարիչները կը թուի թէ ի- րապիկ չէին Պօղոսի կոտորած արդիւնաւորաչ դործերուն, Աւետարանի դատին Համար ա- նոր կրած շարժարանքներուն: Տեղեակ չէին ինչ ան ինչ կոյս զետիներէ կը հերկած եւ ցա- նած Մեախային Համար: Անոնք ամբողջովին ծածօթ չէին ստեղծուած Համայնքներու այն ոսկի շղթային որ Գաղատիոյ բարձունքնե- րէ: Մինչև եղիական ծովու ստիները կը տա- րածուէր: Թէ ինքը ճշողիւմ կապեալք դերի մը եղած էր, զոր ճշմարտութեան յաղթական կոտոր բաշած էր իր ետեւէն, Հոռմական կայսրութեան մէկ ծայրէն միւրը: Մեախան կ'ապէր իր մէջ, ան էր տղիւրը իր դիւցադ- նական առաքելութեան, Ասիոյ եւ Եւրոպա- յի ընդմէջէն: Իր Հաւատքը զպացումէ մը չէր որ կը օ՛ւէր, այլ իր մէջ սարող զօրութեան մը դիտակցութեան: Այդ դիտակցութիւնն էր որ վկայած էր իրեն թէ Օրէնքը պարտը- ւած է եւ այլեւս անգոր՝ փրկութեան Համար, թէ աստուածային ընտրութիւնը յանկարծ ի- յայտ կուգայ իր ամենակարողութեամբ եւ բացարձակ ազատութեան նկարագրովը: Թէ փրկապարծութեան երկու բեւեռներն են Յի- սուսի մահը եւ յարութիւնը, մին՝ իբրև ջրն- ջուած մարմնեղէն կեանք, եւ միւրը, իբրև յարմարողութեամբ Հողեղէն կեանք: Երուսա- ղէմի վարիչներուն դիտցածը առաքեալէն զժողճ եղողներուն ամբաստանութիւններն ու բողոքներն էին, մարդոց կողմէ՛ որունք այդ կերպով ի յայտ կը բերէին բարոյական իրենց խղճութիւնը:

Հրէական աւանդութեան եւ Հասկացո- ղութեան մէջ ամբախարխիս նստող Տիրոջ Երուսաղէմի աշակերտները կը մտածէին թէ Աստուած պէտք չունէր շատին, այլ ընտըր- եալներու, որոնք իրենց անձին սքրութեամբ եւ Մոյսիսական Օրէնքի պահպանութեամբ մաքուր վկայութիւնը պիտի բերէին Մեախա- յին: Անոնք չէին անդադրանար թէ երկիւքի թագաւորութեան խորագոյն Հիմքերը զըր- ուած էին արդէն անոնց արտին մէջ՝ որոնք իրենց սրբազան պարտըր կը կատարէին, Պօ-

դոսի զլիաւորութեամբ, նոր Ուխտի որդեգրութիւնն հռչակելով ամէնուրեք: Տիեզերքն կան այս ցրուէրին համաձայն՝ հարկ էր որ զիտակից պրկատնտնումով իրարու մտեանային Հրեան եւ Հեթանոսք, դերին եւ աշնուականր, բարբարոսն ու Սկիւթացին, մասնորի Յիսուսով քակուած էր բաժանումի միջնորմր: Մարդիկ շատ անդամ իրենց կարճամիտ դատումներով եւ անձնապաշտ յօժարութիւններովը կը շինեն հոգի մը իրենց հաշտոյն, անով կը շարժին, կը մձեռն, կը պարծենան ու կը դործեն, կարծելով տէր բլլալ ճշմարտութեան՝ որ յաճար ուրացումն իսկ է անոր: Այգպիսիներուն համար բուռն է հ. «Ձէք զիտեր թէ ինչ հոգիի կը ծառայէք դուք»:

Այս շրջանին Յակոբոս առաքեալը պիտի գրէր ամէնուրեք թէ «հաւատքը բառ ինքեան արժէք չունի առանց բարի գործերու: Հաւատքով կարելի չէ փրկուիլ: Եթէ քոյրք կամ եղբայրք մերկ են կամ նօթի, ի՞նչ պիտի արժէ անոնց տրուելիք խաղաղութեան եւ փրկութեան պատգամը, առանց լեցնել կարեւարու անոնց կարիքը: Աբրահամ արգարացաւ իր գործով, զոհի սեղանին վրայ բարձրացնելով իր որդին Իսահակը: Հետեւաբար հաւատքը ի գորու է միայն գործով եւ առանց գործի մեռած տառ է ան»:

Պօղոս կը լսէր այս բոլորը, կը դիտէր իր շուրջի անցուդարձերը, բայց կը մնար լուռ: Մարդիկ տարուած չարութեան մոլուցքէն, ոչինչ կը ինչային դառնացնելու իր սիրտը: Եշուկներ կը հասնէին իրեն թէ Երուսաղէմէն պատգամաւորներ զրկուած էին Գաղատիա եւ շրջակայք, իրենց տեսակէտները պարտադրելու տեղուոյն համայնքներուն: Առաքելայր կ'զպար թէ իր ձեռակերանները կը սահանէին, աւաղի վրայ շինուած տուններու պէս: Գաղատիայէն եկողները կը պատմէին այն չիտթութեան եւ երկպառակման մասին որ ստեղծուած էր լեռնային այդ համայնքներու մէջ, Երուսաղէմէն զրկուած պատգամաւորներուն միջոցաւ: Անոնք թոյլ տուած էին ինքզինքնուն յայտարարելու թէ Պօղոս որ ժամանակին հարածած էր Եկեղեցին, երբէք չէր տեսած Մեսիան եւ հետեւաբար չունէր ոեւէ իրաւունք եւ հեղինակութիւն խօսելու իր անունին: Թէ նոյնիսկ Մեսիան պատգամած

էր թէ երկինքն ու երկիրը կրնային վերջ պանել, սակայն նշանախեց մը չէր կրնար կարկիւր Օրհնէքէն: Թէ հեթանոսները չէին կրնար փրկուիլ, առանց Մոսիստական Օրհնէքի ամբողջական որդեգրումին:

Պօղոս բեկուած իր խղճմանքնէն մէջ, կայծակնահար ծառի մը պէս կը մղկտար ու կ'այրէր: Իրեն կը նայէին կարծես Գաղատիոյ բարձունքներէն բազմաթիւ աշեքր, լեցուն արցունքի եւ զայրոյթի կայլակներով: Իրեն համար մահուան չափ ծանր էր ու կորստակա՝, հանդուրժիլ կարենայաւ որ մարդիկ որո՞մ ցանկէն իր կողմէ սերմանուած անդատանի մէջ, իր բրտիչով եւ Մեսիայի արիւնով ջրուած: Երուսաղէմի դուռները կրնային զոցուիլ իր դէմ, բայց ինք աղատ էր այլևս բարի լուրք տանելու բոմանդակ մարդկութեան: Կ'զպար թէ ունէր այդ իրաւունքը, իրբեւ ընտիր անօթր Մեսիային: Ոչ մէկ ձեռք կրնար փչրել Տրոյմ այդ լուսեղէն անօթր:

Այժմ իրեն կը մնար գործի անցնիլ. անմիջապէս թուղթ եւ մելան բերել տուաւ եւ սկսաւ գրել իր Թուղթր աւ Գաղատացիս: «Պօղոս, առաքեալ ոչ ի մարդկանէ եւ ոչ ի ձեռն մարդոյ, այլ ի ձեռն Յիսուսի Քրիստոսի եւ Աստուծոյ Հօր որ յարոյց զնա ի մեռելոց...: Տուպաննմ ձեզ, եղբարք. զաւետարանն որ աւետարանեցաւ յինչն, զի ոչ է բոս մարդոյ. քանիլ եւ ոչ ի մարդոյ ասի, եւ ոչ ուսոյ յումեքէ, այլ ի յայտնութենէն Յիսուսի Քրիստոսի: . . . Ձայս զիտեմք եթէ ոչ արդարանայ մարդ ի գործոց օրինաց, եթէ ոչ ի հաւատոցն Յիսուսի Քրիստոսի...: Այլ իրբեւ եկն լրումն ժամանակին, առաքեալ Աստուած զորդին իւր որ եղեւ ի կնոջէ, եւ եմուտ ընդ օրինոց, զի զնոս որ ընդ օրինօքն իցեն՝ գնեսցէ, զի մեք զորդեզրութիւն ընկայցուք...: Պինդ կացէք այսուհետեւ, եւ մի՛ միւսանդամ ընդ լծով ծառայութեան մը տանէք...: Ձի ի Քրիստոս Յիսուս ոչ թլպատութիւն ինչ կարող է եւ ոչ անթլպատութիւն, այլ՝ հաւատք սիրով աջողակալք: Ձի ամենայն օրէնք ի մի բան կատարեն, ի սիրեսցեսն յինկեր աս իրբեւ զանձն քո»:

Թուղթի աւարտումէն յետոյ Պօղոս որդւոց մեկնելի Եփեսոս ուր իրեն կ'ապասէին, եւ անկէ անցնելու Գաղատիա ուր ունեցած էր

իր առաջին հունձքը, անոնց ըսելու անձամբ  
ինչ որ գրած էր Թուղթին վրայ, քաջալերե-  
լու եւ հաստատելու զիրենք անգամ մը եւս  
իրենց հաւատքին մէջ:

Աստիճաք ձգելէն առաջ, Պօղոսին ներկա-  
յացաւ ԲարՆաբասը, իր պատանոթեան ըն-  
կերը եւ առաջին գործակիցը: Երկու բարե-  
կամները երկար ատեն անխօս իրարու նայե-  
ցան: Անցնող ժամանակը շատ բան առած էր  
անոնցմէ, կեանքն ու վիշտերը ակօսներ ու  
կնճիռներ աւելցուցած էին անոնց դէմքին:  
ԲարՆաբասի մագերուն իջած էր ձիւնը եւ  
իր գեղեցիկ հասակը ծռած: Ան երկարեց իր  
ձեռքը Պօղոսին եւ յարեց յուզուած շեշտով.  
«Եղբայր իմ Պօղոս, ես քեզի հետ եմ, որով-  
հետեւ կը հաւատամ թէ ինչ որ ըրած ես եւ  
կ'ընես, յանուն Մեսիային է: Միակ խնդրանք-  
քս է որ դուն չբաժնես ինքզինքդ քու արե-  
նակիցներէդ, որոնք օտար ժողովուրդներու  
մէջ ցրուած կը տառապին, պահելու հաւատ-  
քը իրենց Աստուծոյն եւ յոյսը ազատարար  
Մեսիային»:

Իսկին մը օրեր յետոյ, Պօղոս, Տիմոթէոս  
եւ Տիտոս ճամբայ ինկան դէպի Պօղոսի ծը-  
նընդաւալրը, Տարսոն, անկէ երթալու Գա-  
ղատիա եւ Եփեսոս:

Պօղոս կ'աճապարէր տալու հակահարուա-  
ծը հակառակորդներուն, Փոքր Ասիոյ մէջ,  
պաշտպանելու իր հաստատած համայնքե-  
րը, Երուսաղէմէն զեկաւարտող նեղմիտ ու  
վայրի արշաւին դէմ, եւ հրահանգելու զի-  
րենք իրենց հաւատքին մէջ: Գիտէր թէ բո-  
լոր մեծապորձութիւնները ծնունդ են տա-  
ռապանքի, ի վերջոյ կեանքը հապէս գործ  
էր, պրկում, զիմաւորում իրականութեան,  
կեանքին իսկ զիմով: Որովհետեւ ազնուական  
հողիի մը համար ուրիշներու տառապանքը  
կը բաղմապատկէ իրը, իսկ ուրիշներու եր-  
ջանկութիւնը ճշմարիտ բախասնը կ'ըլլայ  
իր ցաւերուն: Հերոսական ոգին որպէսզի

ապրի, իր ուժը պէտք է առնէ իրմէ վեր բա-  
նէ մը, որ սէնն է, որ մարդէն դալիք զոհա-  
բերութիւնը կ'իմաստաւորէ: Հրէական քը-  
րիստոնէութիւնը ի զուր իր ծայրայեղ մի-  
ջոցները կը պորձածէր իրեն ենթարկելու նո-  
րահաւատները Պօղոսի կողմէն շահուած: Այս  
խաչածեւումը դուրս կը մնար քրիստոնէու-  
թեան ոգիէն, յետին գաղտնիքը բոլոր ար-  
ժէքներուն, պարտաւորելու դիմզ սիրելու ա-  
մէնքը եւ բոլոր արժէքները յԱստուած:

Պօղոս իր այս երրորդ ճամբորդութեամբ  
նպատակ չունէր նոր համայնքներ հաստա-  
տելու, այլ իր ներկայութեամբը ամբապնդե-  
լու եղածները իրենց հաւատքին մէջ: Վստահ  
էր թէ իր ներկայութիւնը իրմով շահուած  
համայնքներուն մէջ պիտի ջլատէր եւ անշար-  
ժութեան դատապարտէր իր հակառակորդ-  
ները, որոնք կուգային որմ ցանելու Քրիս-  
տոսի սիրով ցանուած արտերուն մէջ: Այդ  
էր պատճառը որ փոխանակ Եփեսոս տանող  
կարճ ճամբան բռնելու, Տաւրոսեան լեռ-  
նանցքերէն բարձրացան դէպի Գաղատիա,  
անհնարին դժուարութիւններու գինով: Այս  
կերպով անգամ մը եւս առաքեալը կ'անցնէր  
իրեն ընտանի քաղաքներու եւ համայնքե-  
րու մէջէն, առաջին պտուղները իր հունձ-  
քին: Մեծ էր իր ուրախութիւնը ըլլալու իր-  
մով Քրիստոսի եկած իր եղբայրներուն հետ,  
զօրացնելու զիրենք կատարի այն փոթորի-  
կին դէմ, որ Երուսաղէմէն կուգար: Ուրա-  
խութիւնը փոխադարձ էր, բոլորը զինքը կը  
զիմաւորէին ժպիտներով, երախտագիտու-  
թեամբ եւ ուրախութեան արցունքներով:

Իր գործը աւարտելէն յետոյ, ճամբայ ե-  
լու դէպի Եփեսոս, հուշակաւոր քաղաքը Տի-  
անա աստուածուհիին: Ապականած այս քա-  
ղաքին համարը երդում ընել տուաւ Պօղո-  
սին զբաւելու զայն եւ իրրիւ ընծայ բերելու  
իր Տիրոջ Մեսիային: